

ԿՐՕՆԱԿԱՆ

ՍՏԵՂԵԱԳՈՐԾԱՆ ԲԱՐՈՅՎԻՏԱԿԱՆԸ

(ԱՍԱՆՈՐԻ ԱՌԻՅՈՎ)

Եթէ ոչ հասն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի բազում արդիւնս առնէ:

Արդիկ՝ առնուազն կը խորհիմ: Մարդոց խորհելու այս իրողութիւնը կրնայ հերքուիլ այն ատեն միայն երբ գաղբին անոնք խորհելէ: Խորհող էակը եթէ չի կայ, ըստ ինքեան խորհիլը պէտք է գոյութիւն չունենայ: Սխալ կամ ճիշդ՝ Տէքարդ իրաւունք ունէր ըսելու. կը խորհիմ՝ ուրեմն եմ (cogito ergo sum):

Խորհելու իրողութեան երբ խորհող էակը անմիջականօրէն անդրադառնայ, ու չինչ պիտի խորհի բայց եթէ իր խորհիլը և իր ըստը:

Միտքը կը խորհի այն՝ ինչ որ կը խորհի: Եթէ իմ մտքիս խորհելու առարկան իմ միտքս է, կարելի բան չէ միտքէս դուրս տարբեր առարկայի մը մասին խորհիմ:

Բայց անգամ մը որ ձերբազատիմ ես ինձմէ, առանց որ ինքզինքս կորսնցնեմ, իմ մտածմանս դիմաց անմիջապէս կը կենայ աշխարհը իր ամբողջութեանը մէջ: Կը գտնեմ ինքզինքս բազմազանութեան մը դիմաց, սակայն. ու եթէ ջանամ այս բազմազանութիւնները հասկնալ իրենց հասարակաց եղող մէկ բան իրրև, կը տարուիմ խորհելու որ ինձմէ դուրս, ստացուեալն և արժանի իրողութեանց առջև կը զբառնուիմ: Հոս դարձեալ իրաւունք ունի Տէքարդ ըսելու. «Տուէք ինձի շարժում և տարածութիւն և ես աշխարհը կը վերկառուցանեմ»:

Շարժումի և տարածութեան մեր դէմ յանդիմանութիւնը մեր մէջ յառաջ կը բերէ վիճակ մը որուն մէջ կը տեղաւորենք շարժումը և տարածութիւնը, իրրև անցեալ, իրրև ներկայ և իրրև ապագայ: Փամանակը հետեւարար ուրիշ բան չէ եթէ ոչ մեր կողմէ եղած մեկնութիւն մը, «վիճակ-տեղ» մը որուն մէջ կը գնենք շարժումը և տարածութիւնը: Ու ամէն անգամ որ տարի մը

կ'անցնի մեր կեանքէն, այսպէս ըսելու համար, ու մենք կը խորհինք, մեր ըրածը ուրիշ բան չէ եթէ ոչ կեդրոնացեալ անդրադարձ մը մեր «վիճակ-տեղ»-ին կամ մեկնութեան զոր տուած ենք շարժումին և տարածութեան:

Ամանորին երբ կ'ափսոսանք ու կը տանջուինք, խորհելով որ մեղմէ, մեր հողիէն, մեր կեանքէն, մեր էութենէն, մեր լինելութենէն բան մը ևս պակսեցաւ, կը սխալինք: Այս սխալին պատճառը մենք ենք. քանի որ կը տարուինք՝ այն մեկնութիւնը զոր տուած էինք շարժումը և տարածութիւնը ըմբռնելու՝ նոյնը ընելու, մեր էութիւնը, մեր իսկ լինելութիւնը ըմբռնելու:

Ամենէն տարօրինակը և ամենէն յատկանշականը այն է որ երբ Ամանորին կը բերուինք խորհելու մէկ կողմէն ժամանակի և անոր հետ կապուած իրադարձութեանց մասին, միւս կողմէն ալ սակայն կը խորհինք մեր մասին և միայն մեր մասին:

Երբ ընտանիքը հաւաքուած է կաղանդի ծառին շուրջ ու վերջացած են ընծայ «առնել-տալու» արարողութիւնները, ծնողանայուածքը կը ստի սծախին մէջ հետըզհետէ հատնող կրակին: Ի՞նչ կը խորհին վստահ կրնաք ըսալ որ պատասխանը «ոչ ինչ» է:

Այս առջինը լինելու յառաջ եկած պարզ այն միակ պատճառաւ որ միտք, ինքզինքն է որ կը խորհի:

Միտքը կը մեղմի այսպէս, երբ ինքզինքը կը խորհի:

Բայց քրիստոնէական իմաստասիրութիւնը կը պահանջէ որ միտքը մեռնի: Քրիստոնէական աստուածարանութիւնը միշտ ալ քաջալերած ու պայման դրած է «երկինքի արքայութիւն»ը ժառանգելու համար՝ ինքնամեռուցում:

Ազատելու համար այս երևութական հակասութենէն, պէտք է խորհիլ հետեւեալ ձևով:

Երբ միտքը ինքզինք կը խորհի, կը գաղբի առով «ուրիշ բան» խորհելէ:

Միտքը կը սկսի ստեղծագործել սակայն երբ այս «ուրիշ բան»ը խորհի:

«Եթէ ոչ հասն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ...»: Ճորճի հատիկը հողին մէջ եթէ չմեռնի, ինք միայն կայ. պէտք է մեռնի՝ ուրեմն ոչ

միայն ինք չըլլայ, այլ իր ըլլալովը՝ տարբեր բան կամ բաներ ևս ըլլայ. սապա եթէ մեռանիցի՝ բազում արգիւնս տանէս:

Փոխարեւական իմաստով ամիաք-ցորենն չհատը պէտք է ինչայ ինքզինքէն զուրս, մեռնի ինքզինքին համար. բայց մեռնի նաև և մանաւանդ օշարժում և տարածութիւն - հողօրին մէջ որպէսզի կարենայ այդպէս ձերբազատուելով ինքզինքէն՝ ըստեղծագործական նոր աշխարհի մը մէջ բազմանալ:

Աւրեմն որպէսզի ստեղծագործուիմ իրագործուի, պէտք է միտքը երկու անգամ մեռնի: Մեռնի ինքզինքին համար, ապա մեռնի ուրիշին համար:

Եթէ սակայն պատահի որ հունտին մէջ պակսի կենսունակութեան աւելը, բնական է խորհիլ որ իր կրկնակ մահերը իսկական մահուան մը ճակատագրին կ'առաջնորդեն. կենսունակութեան աւելին պակասովը պէտք է հուշար նկատել արդէն իսկ մահուան դատապարտեալ:

Բայց ամարդ-հունտը և ցորենի հունտը միևնոյնը չէ: Ամարդ-հունտը արդէն Աստուածային Տաղանդի կամ Ծնորհի աւելը ունենալու առանձնաշնորհումին արժանացած է ի գորութեան (en puissance):

Աստուածայունը Մատեանը կը պատմէ մեզի աշխարհի ստեղծագործութեան հետ միասին մարդուն ալ ստեղծումը: «Եւ փրշեաց Ծունը կենդանիս: Եւ սա պատկերի Աստուծոյ ստեղծ զնա»: Այդ Աստուածային Ծունը կամ Հոգին ուրիշ բան չէ եթէ ոչ ամարդ-հունտին մէջ ի գորութեան շնորհուած կենսունակութեան, կամ ստեղծագործութեան աւելը: Անգամ մը որ մենք լրջօրէն անդրադառնանք այս բացարձակ իրականութեան մեզմէ ներս, ու առաւել կամ նուազ ուժղնութեամբ կ'անդրադառնանք արդէն, բայց լրջօրէն անդրադառնանք՝ կը խորզանք զայն, ու աւելին՝ կը մղուինք ստեղծելու. ու պէտք է որ ստեղծենք: Այս է ստեղծագործման բարոյագիտականը: Ստեղծագործելը մարդուն իրաւունքը չէ. այդ կը պատկանի Աստուծոյ. բայց իր պատճառ է. վասնզի իրաւունքը՝ հեղինակ կ'ենթադրէ. պարտքը՝ հեղինակին նկատմամբ յարաբերութեան որոշ գործ կը պահանջէ:

Աւրեմն որպէսզի ստեղծագործման բա-

րոյակները իրագործուի, այսինքն որպէսզի մարդը կարենայ ստեղծել, անհրաժեշտ են իրմէ զուրս՝ սուրիշօրը, այսինքն շարժում և տարածութիւն. այլ խօսքով՝ արդէն ըստեղծուած աշխարհ կամ տիեզերք, իր ամբողջութեանը մէջ. յետոյ՝ ճաղանդ, այսինքն կենսունակութեան աւելը. այլ խօսքով՝ Աստուածային Ծունը և ապա ազասութիւն, այսինքն ինքնամտացում և ինքնամեռուցում:

Մարդկային քաղաքակրթութեան բուր ստեղծագործական արժէքները յառաջ եկած են ստեղծագործման բարոյագիտականին իրագործումովը: Պատմութիւնը տուած է մեզի անհրաժեշտ ապացոյցներ:

Կրօնական մարդի մէջ Մովսէս, Եսայի, Քրիշնէ, Կամփի: Կիսո, Մահամէտ, Պոզոս Առաքեալ, սրբուհի Քէրէզյա, Յոգոստինոս, Ծրանչիսկոս Ասիլացի, Սահակ-Մեհրոպ, Նարեկացի, Ծնորայի: Արուեստի աշխարհին մէջ՝ Պրիսխա, Միքէլ Անճելո, Պէթհոգլին, Ռաֆայէլ, Շէյքսպիր, Կէօփէ, Այվազովսքի: Գիտական մարդին մէջ՝ Կոպեռնիկոս, Կալիլէ, Նեւտոն, Էտիսըն, Այնշթայն: Ու իմաստասիրական աշխարհի մէջ՝ Սոկրատ, Պլատոն, Արիստոտէլ, Պլոտին, Քանթ, Տէքսթ, Պէրկանն ու տակաւին իրենց նման միւս մարդոց փաղանգը եթէ երբեք իրենց ամիաք-ցորենն չհատը մեռցուցած չըլլային ստեղծուած աշխարհ-հողօրին մէջ խորզալով իրենց ներաշխարհին տաղանգը, Աստուածային Ծունը, պիտի չունենային իրենց օրագում արգիւնսը:

Ու ամէնքս ալ, աշխարհի մ'ը կողմնալ ըլլանք, ինչ ազգի կամ կրօնքի ալ պատկանինք՝ կը վայելինք ստեղծագործողներուն մշակութային արժէքներու այդ օրագում արգիւնսը:

Ստեղծագործման բարոյագիտականի իրագործման մէջ վերին աստիճանի կարևոր և անհրաժեշտ է ազատութեան տիրացումը որուն թելադրանքը կ'ընէ «եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ...» աւետարանական հաւատումը:

Ազատութիւն: Որուն վրայ կը բարձրանան աշխարհի քաղաքակրթութեան բուր իմաստասիրական և աստուածաբանական գրութիւններու կառոյցները:

Չէ իրագործուած, չի՛ կրնար իրագործ-

ծուրդ որեւէ ստեղծում եթէ չըլլայ ազատութիւն՝ մարմնական վարի ու վայրի ըզգացումներէն. ազատութիւն՝ սնանկացնող ու մեր կենսունակութիւնը, մեր տաղանդը, աստուածային ծո՛ւնչը քարացնող սէրերէ ու միտքերէ: Ազատութիւն մեր նսէն, մեր ճղճի՛մ նսէն, որ կը մեռնի լոկ ինքզինքին համար բայց ո՛չ սուրբշօին ալ համար: Ազատութիւն՝ նոյնիսկ մարդերէ ու աշխարհային գեղեցիկ խոստումներէ: Ազատութիւն՝ մեղքէ:

«Որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չէ ինձ արժանի: Որ գտանէ զանձն իւր՝ կորուսցէ զնա. և որ կորոյս զանձն իւր զասն իմ՝ գտցէ զնա» (Մատթ. Ժ. 38): Կեանքի մէջ խաչը գրկել կը նշանակէ «հունտ-անձօին մեռուցման Գողգոթային բարձրանալ: Ով որ իր «հունտ-անձօր կը մեռցնէ ինքզինքին համար, կը գտնէ զայն. բայց այդ գիւտը՝ կորուստ է արդէն: Ով որ զայն կը մեռցնէ սուրբշօին համար, Աւետարանի լոյսով՝ Յիսուսին համար, զայն կը գտնէ և այս գիւտը ստեղծումի իրագործման յարութիւնն է:

Նսին մեռուցումը տիեզերքի արգաւանդ հոգին մէջ մեզ կը հասցնէ իմացականութեան և հոգեկանութեան երկինքները ու կը զնէ Աստուծոյ սրտին մէջ. կ'ամուսնացնէ Աստուծոյ յաւերժական Սիրոյ Հագուոյն հետ: Մենք պիտի ապրինք Աստուծոյ մէջ ու Աստուած՝ մեր մէջ: օկացէք յիս, և ես՝ ի ձեզ: Ազատութենէն յետոյ պէտք է զխանձք բացուիլ աշխարհին, բնութեան գեղեցիկութիւններուն, մարդոց. վերջապէս տիեզերքին որ Աստուծոյ Զեռքէն մեզի տրուած անսպառ զանձերու հանք է. Աստուծոյ Աչքէն ճառագայթուած սէրերու ովկիսան է որմէ մեր հոգին պէտք է ըմպէ և զոր մեր միտքը պէտք է պեղէ: Ու ի՛նչ զիւտեր, այն ատեն. իմացական ստեղծումի ի՛նչ ծագրկներ. սրբութեան գերերջանիկ ապրումի ի՛նչ թօնչքներ:

Բայց ստեղծագործման բարոյագիտականը ի՛նչպէս կրնայ իրագործուիլ երբ մէկ կողմէն պահանջք կը ներկայանայ ազատութիւն՝ աշխարհէ և միւս կողմէ բացուիլ՝ աշխարհին:

Փարատելու համար ըստ երեոյթի այս երկրորդ հակասութիւնը, պէտք է հետեւալը խորհնք:

Ստեղծագործութիւնը կայեա երկու եզրերու ներկայութիւնը կ'ենթադրէ: Դէմ հանդիպում՝ աշխարհին. բայց դէմ հանդիպում նաև Աստուծոյ: Բացուիլ աշխարհին այնքան որ առանց գերի դառնալու անոր, բացուիլ Աստուծոյ: Ստեղծագործութիւնը, այսպէս, կը դառնայ առ Աստուած-Մագնիսը բարձրացող, աշխարհի մէջէն, ազատութեան վճռական երկաթը: Երբ մարդը մտանայ աշխարհին ու իր այդ մտանցման ընթացքին երբ զգայ մեղքին նետը, ձերբազատի պիտի անկէ ու բարձրանայ ուղղահայեաց ձևով դէպի Աստուած:

Ստեղծագործութիւնը, այսպէս, չ'իջնի Աստուծմէ, այլ կ'ելլէ առ Աստուած:

Ու սուրբերը աշխարհի մէջ ազօթելով հանգրձ՝ աշխարհէն դուրս ապրած են: Ամէն մէկ առարկայի վրայ, ամէն մէկ մարդու վրայ, երկրի ու երկինքի վրայ տեսած են Աստուծոյ շունչը, Աստուծոյ ներկայութիւնը:

Ահա թէ ինչու Սոկրատ յաճախ կը խօսէր իր հոգիին այցելող demonի մասին ու կը թելադրէր որ մարդիկ պէտք է իմաստասէր ըլլան, ու իմաստասէր ըլլալու համար պէտք է որ մեղքէ հեռու մնան ու կապուին Բարիին, Կեղեցիկին ու Ըշմարտին:

Հետեաբար, ստեղծագործման բարոյագիտականը կ'իրագործուի այսպէս, երկու պողոտաներէ ընթանալով. մին՝ մարդուն Աստուծոյ հետ դէմ հանդիպման պողոտայով, և միւսը՝ մարդուն, մարդուն և աշխարհին հետ դէմ հանդիպման պողոտայով: Այս երկու հանդիպումներուն սկզբնակէտին սակայն, պէտք է երաշխաւորել միտք-ին, ես-ին, անձ-ին կրկնակ ամհանքը. ինքնամեռուցումի և սուրբշօին մէջ մեռնելու մահերը, «ազատութեան» ծիրանիին մէջ պատմուճանուած:

Բայց ինչո՞ւ պէտք է ստեղծագործենք: Եթէ չենք ուզեր մնալ մենք մեզի հետ ու լճանալ. եթէ չենք ուզեր ըլլալ եսասէր, ամբարտաւան ու ատոապիլ մենք մեր մէջ. եթէ չենք ուզեր մեղք գործել, պէտք է ստեղծագործենք:

Եթէ չենք ուզեր ուրանալ զԱստուած, ուրանալ Աւետարանը. եթէ չենք ուզեր գերի դառնալ օսկիին, մարմինին, փառքին ու պտտիլ աշխարհի մէջ յուսալով որ եր-

ջանիկ օր մը ամէն ինչ մեր ուզածին կամ
երազածին պէս պիտի ըլլայ ու ըլլայ ու
մենք յուսահատութենէ յուսախայթութեան
երթանք, պէտք է ստեղծագործենք:

Եթէ չենք ուզեր որ մեր էութենէն ա-
մէն վայրկեան կտոր մը խուսափուի ու երթայ
պարապին, եթէ չենք ուզեր ստուգապէս
մեռնիլ՝ պէտք է ստեղծագործենք:

Եթէ ոչ հատն ցորենոյ անկեայ յեր-
կիր մեռանիցի, ինքն միայն կայ . . . : Տիւ-
ղերքի անհունութեանը մէջ մարդկային այն
հիւսիսն, այն կէտը որ սկայո՞ միայն: Գիւ-
ղացիին ձեռքին մէջ այն հունարը որ սկայո՞

միայն, բայց որուն վրայ կը դողո՞յ ան,
կ'օրհնէ ու օրհնեալ է Աստուած, փռա-
ւորեալ է Աստուած, յիշեալ է Աստուած
երգին մէջէն, գայն կը նետէ՝ հողին ար-
գաւանդ ահօսներուն մէջ: Գիւղացիին այդ
երգը ցորենի հունարն վազը ծաղկելու,

պողարերիւու, բազմանալու՝ ապագայի եր-
ջանկութեան, ներկայի մահերգն է: Սկսած
եթէ մեռանիցի՝ բազում արդիւնս տունէ:

Ինչո՞ւ պէտք է ստեղծագործենք:
Որպէսզի երջանիկ ըլլանք:

Աստուծոյ Ձեռքէն երկինքէն ինկանք
մէկիկ մէկիկ, ցորենի սակի հունարնու պէս
կեանքի ահօսներուն մէջ որպէսզի «ածինք
ու բազմանանք», և այս անուամբ ու բազ-
մացումին մէջ երջանիկ ըլլանք:

Երջանիկ կ'ըլլանք ամէն անգամ որ Աս-
տուծոյ սեղանին մատուցանենք մեր մտքի
և հողի ցորենի հունարնէն պատրաս-
տուած իմանալի ստեղծագործման հացը:

Ստեղծագործական ներշնչման նպա-
տակն է յստաջ բերել կեանքի նոր «ձեռն-
րու հացը»:

Մարդուն ճշմարիտ կոչումը, ըստ Պօ-
ղոս Առաքեալի, մեղքէն հեռու մնալով՝ Ս.
Հոգիին հետ «ի հաղորդութեան» մնալն է:
Այս Ս. Հոգիին մարդուն «ի հաղորդութեան»
մնալն է երջանկութիւնը:

Ս. Հոգիին աղաւնին սակայն, նման
թրթեռնի, կը մօտենայ մարդկային պանկ-
լուսամտութիւնին երբ լոյս տեսնէ անոր մէջ
վառուած. մեղքի ճիւղաններէն ձերբազա-
ման լոյսը. ինքզինքը «մեղացուցած» ու աշ-
խարհի և Աստուծոյ մէջ ապրողին, խոր-
հողին լոյսը:

Վա՞յ այն հողիին, այն մտքին որուն
ճրագը մարե՛ր է . . . : «Հողին մի՛ շիջու-

ցանէք» կը պատգամէ Պօղոս Առաքեալ:
Բացէք մասննազարանները, գիրքերը, կրօ-
նական հաստատութիւնները, դուք կը զըտ-
նէք մտքի և հողի սնունդը: Երանի՛ ա-
նոնց որոնք ծարաւի են և անօթի . . . :

Ստեղծագործման բարոյագիտականը
կ'իրագործեն անոնք, կրնանք ըսել, որոնք
ծարաւի ու անօթի են իմացական և հոգե-
կան հացի համար:

Մեր կեանքի ամէն մէկ վայրկեանին,
մասնաւորաբար եթէ կ'ուզէք՝ Ամանորին,
աղաչենք մեր մտքը և հողին մեղքէն, մի-
նակ ըլլալու և սուրիշօին չբացուելու՝ մեղ-
քէն. լծացումի մեղքէն որմէ կը ծնին ու-

րիչ մեղքեր, բայց մասնաւոր կեղծիքի և
ստախօսութեան մեղքը:

Մեր բարոյական կեանքը թող լինի լե-
ցուն՝ ստեղծագործութեամբ. ազատ ու
յաւիտենական Հուրովը վառուած:

Մեր ազգային ու եկեղեցական կեան-
քին մէջ թող բազմանա՞յ թիւը ստեղծա-
գործողներու որպէսզի ազգովին երջանիկ
ըլլանք: Հերի՛ք է որ մեր հաւաքական գի-
տակցութեան ծառը ուսուի նախանձի,

սուտի, ճշմոտութեան, բամբասանքի, ամ-
բարտաւանդութեան որդերու մեղքով: Մոռ-
նանք մեր գոյութիւնը. մոռնանք մենք
զմեզ՝ մեր մէջ. իրարու մէջ հայինք. մեռ-
նի՛նք աշխարհի համար և աշխարհը թող
մեռած ըլլայ մեզի համար: Մեռնինք Աս-
տուծոյ մէջ: Յիսուսի Սրտին մէջ: Մեր
ազգն ու եկեղեցին Աւետարանի ցորենի
հատըը թող ըլլայ որ ինքզինքը մոռնալով՝

պիտի նետուի իր պատմութեան ու տիե-
զերքի ալ արգաւանդ հողին մէջ ու Լու-
սաւորչի, Սահակի, Մեսրոպի, Նարեկացիի
ու Ծնորհալիի Աստուծմէ ստացած «Տա-
ղանդօին, ներգոր աւելին վաստակելով, պիտի
տայ սրագում արդիւնս» իր կարգին:

Եթէ մենք ազգովին խորհինք թէ կը
խորհինք, ոչինչ կրնանք ընել և ըսել բացի
այն խօսքէն որ Տէքսորը ըսած եղաւ co-
gito ergo sum (սկը խորհիմ ուրեմն եմ օ):

Եթէ մենք ըսենք՝ պահենք մեր գոյու-
թիւնը, սոցապահպանու՞մ օ աղաղակէնք,
քալ մը տեղ չենք կրնար երթալ: Ծառ
չատ կրնանք ըսել թէ սահաւասիկ մենք
կանքօ: Բետո՞յ, Բետոյ լինչ: «Բետոյն
կրնանք ըսել միայն և միայն այն ասին երբ
զազրինք մենք մեր մասին խորհելէ և

մենք մեր շուրջը յար գառնայէ . նետուինք աշխարհի մէջ . նետուինք մեր պատմութեան մէջ . «չարժումի և տարածութեան» մէջ ու Աստուծո՛յ մէջ . ինչպէս ըրաւ ինքը՝ Տէքֆորդ : Ինչպէս ըրած են մեր նախահայրերը :

Ի՞նչպէս պիտի կարենանք խորհիլ և ըլլալ «ուրիշ»ը երբ միշտ մեզ գոյութեամբ է որ կը զբաղինք : Կը մեանինք մենք՝ երբ մեր մասին խորհինք :

«Ազգապահպանում»ը բնագանցական իմաստով և ստեղծագործման բարոյագրականի լոյսով ազգի մը մասն է :

Մեր ազգային և եկեղեցական կեանքի պատմութեան մէջ . բոլոր հայ ստեղծագործական արժէքները յառաջ եկած են Ստեղծագործման Բարոյագրականին իրագործումովը և ոչ թէ ազգապահպանումովը :

Մեզի Աստուած տուած է ի զօրութեան Տաղանդ . մենք գայն վարչամակի մէջ պահելու չենք :

Մեր ազգը պիտէ է որ ստեղծէ . այդ իր պարտքն է . իր՝ երջանկութիւնը բռնագրաւելու ճակատագիրն է :

Մեր ազգը . ինչպէս միւս բոլոր ազգերը . հեղինակ չէ . հեղինակը Աստուածն է . պէտք չէ ամբարտաւանիլ . պարտք ունինք Աստուծոյ . գայն պէտք է վճարենք :

Պէտք չէ խուլ ձևանանք . մեզքին հրապոյրներէն հրացած , Աւետարանի այն

խօսքին թէ «որ գտանէ գանձն իւր՝ կուրացէ զնա . և որ կորոյս գանձն իւր գտան իմ՝ գացէ զնա» :

Ի՞նչպէս կրնանք մեր ազգային և եկեղեցական ստեղծագործ գոյութիւնը գրանել երբ թող չենք տար որ ան «կորուստ»ի մասնուի Յիսուսին համար :

Եթէ ազգովին զարեւոյ գրկած ենք մեր խաչ»ը այդ կը նշանակէ որ մեր ազգային հուսալիցութիւնը մեռուցման Գողգոթային բարձրացուցած ենք . իսկ եթէ գայն Յիսուսին համար Գողգոթա հանած ենք . գտած ենք . ու մեր ազգային հուսալիցութեան» զիւար ստեղծումի իրագործման յարութիւնն է :

Մեր ազգային ետին մեռուցումովը մեր պատմութեան մէջ ու տիեզերքի ալ արգասանդ «հոգի»ն մէջ մեզ կը հասցնէ իմացականութեան ու հոգեկանութեան երկինքները ու կը զնէ Աստուծոյ Արտին մէջ :

Թող հայ ժողովուրդը տի հաղորդութեան» լինի Աստուծոյ Յաւերժական Սիրոյ Հոգւոյն հետ :

Այս է իմ լուս հոգիին խորերէն բարձրացող տիգ ձոխ ընձան Ամանորի առիթով , իմ ստեղծագործ ժողովուրդին ու Սուրբ Եկեղեցիին սեղաններուն վրայ :

Աստուած ապրի մեր մէջ ու մենք Աստուծոյ մէջ Ստեղծումի ճամբով :

ԻՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ

Զմբան գիշերն է մեր դրան քարին
ձերմակ գլուխը դրած լուս նիրհում,
Կարծես սպիտակ մօրուրը կրծքին
Դրանը նստած իմ պապն է խորհում :

Այս գիշեր սիրտըս պոկեմ իմ կրծքից ,
Ողջ գիշեր վառեմ աշխարհի վըրայ .
Թող այս նոր տարու գիշերին անրիծ
Սիրտս այրուելով ամենրին լոյս տայ :

Գիշերը տարի դառնայ զինեսոյզ ,
Ամէն սեղանի սիրտըս լոյս դառնայ , —
Օ՛ , խմէք , մարդիկ , երգէք մինչև լոյս ,
Մինչև որ սիրտըս վառուի , մոխրանայ ...

ՅՈՎՀ. ՇԻՐԱԶ